

ՀԵՅ

# ՍԿՈՒՐԻՑ



ԿԻՍԱՄՄԵԱՅ ՕՐԿԱՆ Բ.Ա.Ը.Ը.  
Haï Scouts Organon des  
Scouts ARMÉNIENS



ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ Խաղ թիւ 26 Սրբակը և պայման  
ՀԱԴՐԵՍ Խօռասանդյան Խան թիւ 26, Տիքէջի, Constantinople

Հեռախոս թիւ 2146

Հ Ա Շ Խ Ե Գ Ի Ն

TeLéphone թ. 2146

F. SURH թիւ 8

Պարսկա Պատ թիւ 120  
Արտասահման թիւ 15  
Արևիկա թիւ 150

16 Ապրիլ 1921



ՆԵՐՈՅՆԵՐԻ ՄԵՐ ԹՎԱՔԱՐԱԳՈՒՅՆԵՐԵՐ

Ազնիւ Պ...

Զեր նամակը առինք եւ համորդ տեղեկացներ տեղիդ մէջ մարգահան եւ սկսուտական շարժում մը սկսած ըլլալը:

Գործի մասին մեր ոգեւորուած տաղերը չառ զեղեցի են, սակայն ներեցէք որ մենք թիւ մը սկսած տիկ պիտի ըլլալը անոնց մասին, առա թէ յնչա:

Եաւ մը տեղերէ սուցած ենք նոյն ոգիով եւ յաւ առաջադրութիւններով նամակներ՝ ու տեղեկագիրներ եւ մեր սկսուտական շրջանին մէջ մենք եւս ոգեւորուած եւ ընդ առաջ զացած ենք, սակայն համար թէ մէկ քանի ամիսներ սկսած են, մասնամիտիքն մէջ մարդ չէ նացած, կշտացած են, յափրացած են մեր տղարը, իրենց պատասխանիկան փառասիրութիւնը յազեցած է եւ սկսած են սկերճանը մը նեատել սկսուտաթիւնը եւ արթոթիւնը.... շատուք կը կարծեն որ այս անսակ ժամանացներ, ազատ շրջաններու, յայն օրերու համար կրնայ կարեցի ըլլալ եւ մէկ կորդ կը զնին ցեղը մարման եւ նազուու բարձրացնու այս շաբաթը:

Կը յաւսանք որ գոյք իրապես բժիշկած էք զորդին ոգին եւ լրցորէն մեռք կ'ասնելք զայն: Մեզի համար կինասկան պահանջ մըն է մարգահան եւ սկսուտական շարժումը, եթէ նոյն բայ միւս ազգեր պէտք չը տեսնեն անոր Մենք այս երկու շարժումնեն ոգին որրան յաւ բժրաննենք այնքան կինանք օգտակի. մենք չենք գոհանար բազարավարութեան նամար եղած զանասում ներով մինչեւ որ մեւ խթան չը անուած իւսպիս: Մենք չենք լանար ծափերէն եւ զալբերէն՝ մինչեւ որ չափանենք պատասխն եւ երխասարը Ահութ եւ Շիջակ....

.... մեր տղոց թիւը նոր թիւ ըլլալ, սակայն ոգին հոգ տարէք...

Բարեկենալ

Հ. Ա. Ը. Ը. ԿԵՎՐՈՒՆ ՔԱՐՏՈՒՆԱՐՈՒԹԻՒՆ


# ԽՈՐՃՐԴԱԾՈՒԹԻՒՆ

## ԽՄԲԱԿԻ ԵՒ ԽՂԻՄԲԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ

Չ'եմ աշեր հոս երկարօքն բացառել առաջնորդին պարտականութիւնները — զասախոսութիւն չ'եւ որ կ'ընեմ, ուրիշներու կը վերաբերի այդ գործը — բայց և այնպէս չ'եմ կրնար լուս մեալ ու չ'ըսել թէ՝ այդ առարիձնութիւնը կրող շատ քիչերա միայն իրենց պաշտօնին կատարել բժիշտութիւն ունենալը առաջած եմ:

Առաջնորդները պէտք են մանաւանդ զիսնալ թէ իրենք առաջնորդներ են և ոչ մարզիչներ. զգուշանան իրենց հրահանգներուն և մարզութակրուն զինուորական հանգամանք մը տալ, որովհետև արդպէսով աղաւն մէջ զրանուած անհատականութիւնն զգացումները քիչ առ քիչ կ'անյայանան և աղան ի վերջոյ վախով հնազանդող գործիք մը կ'ըլլայ: Պատրի Բառել, չ'եմ յիշեր ուր, բայց է՞ Մեր դասիարակութիւնը զինուորական չե, ան մարդու անհատականութիւնը կը խայայէ. մեր զբախուու նախակիներն մին է սեղել անձնուուրինք:

— Գործունէութիւնը չի կայանար թաղթին լեցնելու մէջ, չարադրել երկար ծրագիրներ, անվերջանալի յազուածներով պատճական որէնքներ, պէտք չկայ անսնց. թերինս ա.



Հայ սկառուտներ. 1921

Նոնք ծառայքին բանակին սակայն պրժէք չ'ունին սկսու գիզմի մէջ: Գործուած յանցանքի մը պարագային պատճեր կ'ըրոշուի առաջնորդներու խորհարդին կողմէ, և անհրաժեշտ է որ

այսպէս ըլլայ վասն զի այդ առիթ մը կ'ըլլայ սկառուտին գտառզական կարգութիւնը ի զործ զնելու. քննել ու զատել, մասյին վարժութեանց լաւագոյնն է. հետեւորար քիչցուցէք ձեր թուղթները և չնջեցէք եթէ ունիք այսպէս անսական գործունէութիւն մը որ պարագ ժամանել կու տաք:

Սորվեցնելու լաւ և գէջ ձեւերը կայ, օր մը հանդիպեցայ 13-14 տարեկան սկառուտի մը, բարեւի շատ անարտարասու կ'երեւերք, կանխեցի բարեւելով, Պատասխանեց յանկարծական հապճհպով մը ու կիսկատար, ու իրքն թէ անսովոր բան մը ըլլար արդ շարժումը կատարել այդ միջոցին: Մասեցայ ու հարցուցի թէ՝ ի՞նչ կը խորհեր գաւանանքի բարեկրթութեան յօդուածին վրայ: Պատասխանը շատ արտամ և անիմաստ էր:

Առաջնորդը պէտք է ջանայ ամէն տեսակէտ հաճելի և հրապուրիչ զարձնել իր հրահանգները. նամանաւանդ զաստիարակութեան տեսողութեան միջոցին ըլլայ եղբայրական և ոչ փրապետական: այդ է զիստաւորը, սակեցնել խմբակի հոգին — ինչ զժուար գործ շատերու համար — միշտ նոր յայտադիր, նոր գործիր, նոր խազիր, նոր աշխատութիւն. հնարել նորութիւններ ու խմբակին մէջ պէտք է արիէ եռանդ, աշխոյնթիւն, նրբամտութիւն, զուարթութիւն — ապօ թէ ոչ ինչու նապաւած ըլլար մասնագիտական քննութիւնները և վկայականները, կարգի բաժանում մէնքը եւ ինչ եւ ինչ:

Պակայն, որպէսզի առաջնորդը կաթինուայ լաւ առաջնորդել, պէտք է ինքն ալ լաւ դաստիարակուած ու առաջնորդուած ըլլայ. եթէ չէ եղած թող փորձէ ինքզինքը մարզել ուրիշներէն ներհնչուելով:

կը տեսնեմ առաջնորդներ և նոյն իսկ խորմի վարիչներ որոնց համար այլեւս անօգուտ է խրատը, նուաստացում կը համարեն իրենց համար գիտողութիւն մը լսել, անոնք

գէշ և սխալ բմրունած են իրենց պարտականոթիւնը : Ինքնահաւանութիւնը և հպարտութիւնը , զոր չունէին երբ պարզ սկառւաէին , այժմ եղած է իրենց ամենասովորական թերութիւնը : Ինչո՞ւ : — Միակ պատճառն է , ժամանակէն շատ ռառջ աստիճանի բարձրացում ունենալին :

Առաջնո՞րդ,

Պատիւ մը համարէ քիզ յանձնուած իրմակին 8 սկառւաներուն առաջնորդութեան գործը , վասն զի զուն ես որ մարզելով զիրենք ֆիզիքապէս զօրացնելով իրենց բարյականը ու մասյին կարութիւնը , երեւան կը հանես իրենց անհատականութիւնը և իրենց անձին տէր մարդիկ կը պատրաստես :

Զանայ բմրունել պարտականութեանդ կարեւորութիւնը : Պատասխանառու համարէ ինքնինքը ոչ թէ միայն պետերուդ , սկառւաներուդ , այլ նաև խաճիք հանդէպ : Դատէ ինքնինքը , և եթէ անկարող կամ անարժան դանես , մի՛ վարանիր անկեղծօրէն իրասովանելու խմբապետիդ . վասահ եղիր որ ան քեզ պիտի յարդէ և աւելի պիտի սիրէ :

ԱՐՍ ՏՕՄԻՆԵԱՆ



Ազնիւ Գր. Արայ Տօմինեան

Խմբապէս Բերա-Շելի մասնակիունի

Չեր և սկառւաներուն հիւրասիրութիւնը զոհունակութեան ամուր զրոշմ մը ձգեց վրաս , այնուու որ կուզամ անզամ մը եւս չնորդակալութիւնս յայրանել ձեզ :

Բանակումին մէջ տեսանք մը թիւնի պէս ժրաշան ու մեղուի պէս զործունայ հայ սկառւաները , որոնք բազմաբարդ նիզերով կ'աշխատաէին ու զարմանալի հարաբազիսութեամբ կը կազմէին հիւրակներ . . . (shelters) որոնք կարծես հոյաշէն կառուցումներ եղած ըլլային կ'եփէին համեզ կերակուրներ , պատրաստած էին վրաններ , հիւսած էին օրորացներ , փրած էին անկողիններ , և վերջապէս ըրած էին , ու կ'ընէին ինչ որ կարելի էր ընել բլուրի մը վրայ մը կարելի չէր երեւակայել հիւր մը որ մեկնէր այդ վրաններէն առանց զոհ ըլլալու : Դիշերային մթութեան մէջ վասով ու սկառւաներէն լրջազարտուած այդ կրակը , վազքազուն պիերնութիւն մըն էր , որ մեզ յիշել տուաւ մեր նախահայրերուն կեանքը Չեր կարճ , բայց հետաքրքրաշարժ ու օգտաշատ սատութենէն նոյն իսկ մենք զոհ եղանք Այդ զիշեր կարծես հան զրախտային զեղեցկութիւն մը տեսանք :

Հատ քիչ ժամանակի մէջ սկառւաներուն ընսանի գարձանը ու սիրեցինք զանոնք :

Մենք սուրախ ենք որ մեր տղաքը ձեզի պէս գործունեայ ու բարեկիրթ խմբապետի մը խնամքին յանձնուած են :

Մնամ անկեղծօրէն

8. Կ ՆԱԼՊԱՆՏԵԱՆ

## ԳԻՏԱԿԱՆ ՆՈԹԵՐ

## ՍԱՆՐԷՆԵՐԸ

Մանրէները միբրազ բասով ծանօթ են զրեթէ ամէն մարդու : Բայց մեր ծանօթութիւնները անոնց մասին շատ թերի են ընդհանրապէս :

Կենդանիները և բոյաերը որոշ զարգացման մը կը համարակին իրենց մեծութեան և գործարաններու կատարելագործման կրկնակ ահասկէտներով : Այսպէս պզտիկ լուին քավ կը տեսնենք հակայ փիզը և կէտ ձուկը , թզուկ խոսերու քավ , երկնառուց բարաբները և հոկայ կազնիները : Եթէ տեսնենք ձովամայրը , ձովեզերներու մօտ , զանդաղ վիճակի մը մէջ որ միայն իր որոշ շարժումները ունի իր մասնութը ճարելու և մարտելու համար : Արեան շրջան , կանոնաւոր չնշառաւթիւն , մարտզական գործարան և ուղեղ չ'ունի ան : Մինչդեռ այս ամենուն ամբողջութիւնը կը համեսնք մենք առհասարակ կեսնիք բառով :

Իսկ ամդին կայ մարզը՝ որուն զարձարանաւոր թեան քավ շատ խեղճ են մեզ հիացնող զէնքի կամ ուրիշ նիւթի գործարանները : Մարդու մկարժինը պետութիւն մըն է միլիոնաւոր թիջներու և ունի իր սպասարանազարժան , յարձակողական և արտադրիչ գործիքներն ու նիւթերը :

Բոյսերէն ալ՝ ոմանք արմատ չունին , ոմանք տերեւներ և ոմանք ծաղիկներ : Եսկ անդին կամ ուրիշներ , որոնք այս ամէնք ունին իրենց մէջ :

Մանրէները մանրագիտային բոյսին և կինուանիներ են որոնք կը զտնուին կեանքք սանդուխին ամենէն ստորին սատինութեամբ վրայ թէ իրենց փոքրութեամբ և թէ անկատարութեամբ :

Եսատ մը մարդիկ միբրազ բոկելով կը հաօկնան այս ինչ կամ այն ինչ գործարաննը կամ անդամը հիւսանդացնող որդ մը :

Այս դասաստանը սակայն երբեք ճիշգ ու կատարեալ չի կրնար ըլլալ : Դիտութիւնը որքան ընդարձակի , միբրազներու զերին կարեւորութիւնը և տեսակները այնքան շուակը մը մրտնուին :

Միբրազները ինչպէս իրենց վիազները նոյնպէս և օգուտները ունին :

Աշխարհ դիակներու կոյտ մը պիտի ըլլ-

լա՞ր եթէ կարգ մը մանրէները այդ գիտակները խմորեցնելով չկազմալուծէին:

Խաղողի ջուրը (խաղմուղ) դինիի, քացախի՝ օղիի և զանազան ըստելիներու մանրէներն են որ կը փոխեն: Դարձեալ մանրէներն են քաղցր մածունի և պանիրի կը վերածեն:

Մածունը ամենէ կատարեալ սնունդն է երկար ապրելու համար: Եւրոպայի մէջ ամենէն երկարակեաց մարդիկը Պուլկարներն են, որովհետեւ ամենէն ըլլալով շատ մածուն գործածող ժողովուրդն է:

Մածունին այս առաւելութիւնները զինք կազմող նիւթերէն աւելի խմորող մանրէներուն կը պարտինք:

Անա այն եղբակացութիւնը որուն յանգած են այս խնդիրներով զրաղող մեծ գիտունները:

Շատ մը չորցած ճիւղերը փակեցնող և ապրող բոյսերու համար սնունդի վերածողը՝ միքրոպն է:

Վերջին ժամանակներս անոնց շատ մեծ դերը ընդունուած է կենդանիներու և բոյսերու մարսողութեան մէջ:

Շատ մը ուրիշ նպաստաւոր յատկութիւններ ալ ունին անոնք զորս մի առ մի թուել աւելորդ պիտի ըլլայ և որոնք պիտի ընդարձակուին օրէ օր գիտութեան հետ:

Այս օգտակար միքրոպներուն քով կան այնչափ ալ լիասակարները: Այն ամեն հիւանդութիւնները որոնց հազարաւոր տեսակները ունինք մեր աշքին առջեւ, միքրոպներու աւերումներն են կենդանային և բուսային գործանաւորութեան մէջ՝ ի նպաստ իրենցին:

Անոնք կը դանուին թոքերու, շունչի, օտին, մժեղի մը խայթոցին և կամ հողերու և հանդէներու մէջ այդ հիւանդութիւնները փախանցիու և ատարածելու համար:

Մանրագէանները որքան զօրանան, միքրոպներու թիւն ու տեսակները այնքան կը չառնան մեղի համար:

Անոնք երկու ձեւ ունին ընդհանրապէս: 1.— Կլոր կամ անոր մօտ ձեւ մը կը կոչուին և 2.— պղտիկ գուազանիկի ձեւով:

Օդէ զարկ ապրող միքրոպներ ալ կան:

Զարմանալի չէ որ առիւծէն ու վագրէն դիւրաւ ինքզինքը պաշտպանող մարդը շատ գժուարաւ կը սրբի այս պղտիկ էակներու ձեռքէն:

Այսքան ծանօթութիւններէ վերջ, սիրելի սկառու ընդերներ, կարծեմ կարելի է եղբա-

— Պէտք է զգուշանանք լիասակար մանրէներէն, պաշտպանութիւնք անոնցմէ: Սակայն գիտանքը որ այդ մանրէներն ալ իրենց շինիչները և քանդիչները, լիասակարներն ու օգտակարները ունին ուրիշ ամէն կենդանիներու և բոյսերու պէտ:

Պ. ՃԵՐՄԱԿԵԱՆ



## ՍԿԱՌԻՏԻՆ ՈԳԻՆ

Մեր սկառուտական դատանանքը յառաջ եկած է, նին ատենուան ասպետութեան օրինագիրէն: Այս նին ասպետական օրենքները մեծ հմտութիւն ունին մեր սկառուտական դատանանքին նետ և մեծ պատի մըն է մեզ համար զայն գործադրել մինչեւ մեր կեանքին վերջը:

Մեր սկառուտական դատանանքը, նին ասպետական օրենքներուն արձագանքն է, այս պատճառաւ կրնան ապահով ըլլալ քէ՝ ասպետները սկառուտական ողի ունիթին: Այսպէս սկառուտական ողին կարելի է զսնել ո եւ և մէկուն մէջ սկառուտ կուտ ոչ սկառուտ:

Ամեն մարդ կը ծնի ուղղուելու համար դեպի երկու բան, յաջողութիւն եւ կամ անկում: Խնչո՞ւ: Առվինեւ ամեն մարդ գեւ կամ լաւ բնելու կամքը ունի, իսկ սկառուտին կամքն է բարի զործ ընել, որովհետեւ ան առաջնորդուած է նեմարտութեան դատանանք՝ մը որ կը պարունակուի եղբայրակցութիւն, ասպետութիւն, որուդութիւն եւ ծառայութիւն ուրիշենուն համար եւ մանաւանդ հաւասէ Սստածոյ զերազոյն կարողութեան եւառանց այդ հաւատին սկառուտին ոչինչ կ'արժէ, եւ առանց առու սկառուտական շարժումը կը բայխալի, եւ սկառուտական կեանքը օգուտ մը չ'ունենաւ մեզի:

ՆԵՐՄԷՍ ՀԱՆՉՄԵԱՆ

2/1 ՕՃ ԽԱԲԱԿ

Բոլոր այն փորձերը՝ զորնելի կը կատարեն բովածին երիսաւարդական Միուրիւններ, կը ձգտին հականութիւնը կործանելու: Մեր մէջ անինի անենին պարզ ձեւին վերածուած են, մեր դասիւաւալութիւնը զինուորական յէ, մեր զիսաւոր նպատակներին մին է՝ զարգացնել անձնական ծեսներեցութիւնը:

Պ. ՃԵՐՄԱԿԵԱՆ

## ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ ՊԱՇՏԱՏԻ ՄԷԶ

Պաղտամափ մէջ սկառուտութիւնը սկսած էր զրեթէ 1917ին վերջերը, և կը կառավարուէին անգլիացի կամ արար խմբապետներէ : Այստեղ նուի յառաջ եկած է մահմէտական խումբ մը, յետոյ լատիններ և այսպէս յաջորդարար շարժակություն մինչև 19 0 21 խումբ եղած էր :

1. Գոլէնի սկառուտիւր, որոնց թիւը կը բազկանայ մօտ 100-120 հոգի և կազմուած էին մէկ քանի ազգերէ :

2. Լատիններ, որոնք 1918 թուականին կազմակերպուած են ու կը կառավարուին անգլիացի խմբապետէ մը Mr. Baiker անունով,



Բերայի սկառուտներէն խմբակ մը, 1921

առանց թիւը հասած էր 1919ին մինչև 65-70ի : Սակայն հիմա ցրուած է :

3. Պարուբիս կոչուած սկառուտները, որոնք 1917ին կազմակերպուած էին ու կը կառավարուէին արար խմբապետէ մը, առանք 1919 հանդէսին Ա. մքցանակ ստացան : Թիւ երնին 40-45ի չափ է :

4. Փոքր Հայէկին, — Առանք արար մահմէտական են, իրենց խումբը կազմակերպուած է 1918ին ու կը կառավարուէին արար վերակացուէ մը . թիւ երնին 39-40 :

5. Մեծ Հայէկին, — Առանք մօտ 20-22 տարեկան են և կազմակերպուած են 1918 վերջերը . նոյնպէս կը կառավարուին արար խմբապետէ, թիւ երնին մօտ 35-40 :

6. Բոլ սիսկան սկառուտիւր, որոնց խումբը

կազմակերպուած է 1918ին և առանք կը կառավարուին անգլիացի խմբապետէ Mr. Gousun անունով . թիւ երնին 35 :

7. Քաղքեացի սկառուտիւր, — Առանց խումբը կազմուած է 1918 թուականին, առանք կը կառավարուէին անգլիացի խմբապետ Mr. Gousun թիւ երնին 35-38 :

8. Սուրբացի սկառուտիւր, որոնք կազմակերպուած են 1918ին վերջերը ու կը կառավարուէին անգլիացիէ մը :

9. Կարոլիններ, որոնք կազմակերպուած են 1918ին ու կը կառավարուէին անգլիացիէ մը . թիւ 35-38 :

10. Եազրապիններ, — Առանց խումբը կազմուած է 1918ին, առանք այնոյնքէն կը կառավարուին անգլիացիէ մը . թիւ երնին հաւասար է 35-38ի չափ :

11. Հայ սկառուտիւր — Առանց մասմէ մէկ քանի տեղացիներ որոնք 1918ին կազմած են փոքրիկ խմբակ մը մօտ 25 հոգիի չափ . իոկ 1919ին առանց միացան Հայ որբեր որ կը կառավարուէին անգլիացիէ . մը որ իրենց սկառուտութեան մէջ պէտք եղած հոգերը կը հոգար, ու նույն մէկ Հայ երիտասարդ մը, իրը երկրորդական : Առանք 1919ի հանդէսին տեղի անեցած ժամանակ չորրորդ մրցանակը շահեցան . թիւ 40-43ի չափ :

12. Ֆատլիկ, — Առանք մահմէտական են որ կազմակերպուած են 1918ին ու կը կառավարուին արար սկառուտէ . թիւ երնին զրեթէ 30-35ի չափ էր :

13. Հեմայ սկառուտիւր, որոնք կազմակերպուած են 1918ին ու կը կառավարուին անգլիացիէ մը Mr. Rieket անուն . թիւ երնին 38ի չափ :

14. Դարձեալ ասանք հրեաներ են ու կազմակերպուած են 1918ին . կը կառավարուին անգլիացիէ մը Mr. Preater անուն . առանց թիւը հաւասար էր 30-40ի չափ :

Մասցիալների զրեթէ ամենքը արար մահմէտական գպրացական սկառուտներ են :

Ըստհանուր, Պաղտամափ սկառուտներու պետն էր Majer Bomen որ երրեմն կ'ացցելէր բոլոր խումբերը :

# ԾԱՌԻՆ ԹԱՔՍՈՑԸ

## ԱԿԱՌԻՏԱԿԱՆ ԿԵԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՄԸ

Դեղ սկառուտներ բանակումի կրակի մը շուրջ հաւաքրուած խնդրոյ մը վրայ կը վիճաւանէին, և իրենց դէմքերէն կը գուշակուէր թէ խնդիրը ինչ աստիճանի կարեւ որութիւն ունէր :

Իրենց առաջնորդը ձօք, ազնի նկարագրի տէր պատանի մը, վիճարանսաթեան միշտմուխ ըլլալով ըստա .

«Ի զուր կը վիճէք. ինչպէս որ կ'րսէք 40 սոկի ունէինք պատերազմին առաջ և կրնայինք մեզի հարկ եղած պիտոյքներուն այս դրամով գոհացում տալ. սակայն հիմայ առնուազն 60 սոկի ևս պէտք է որպէսզի մեզի հարկ եղած գոյքերը ամրողացնենք. Այդ կրնայ գոտնել այդ գումարը» : Աչ որ կրցաւ պատաժանել ձօքի առաջարկին և լուսիթիւր ոփրեց կրակին շարջը. նոյնիսկ Ֆրէտի որ միշտ գրամական այսպիսի առաջարկներուն պատրաստ կ'րլար՝ բեց :

«Հետեւաբար», շարունակեց ձօք, «յառաջիկայ երկու տարիները առանց բանակումի անցնել. և վերջապէս կարելի է որ... յանկարծ կանգ առաւ. Այնչ է այդ» առելցուց :

Արտգ քայլերու ձայներ լուսեցան մացառներուն մէջէն ու քիչ վերջը սկառուտ մը՝ ուրուն կերպարանքը մասնագիտական բաժնի իմրակի մը պատկանիլը կ'ապացուցանէր, կրուկին առջեւ ցցուեցաւ զլխարաց ու չատ ձանը չնչելով :

«Մեզի կրնայ օգնել սկառուտ եղբայրներ» ըստ նորեկ պատանին, «Հօրս Օրօն՝ կառապունէն գողցուած է, մեքենավարը ինձ հեռաձայնեց և ըստ թէ երկու պատանիներ զինքը զէնքի բանութեամբ կեցուցին և օթօխն մէջ նսուելով անհետացան» :

«Ո՞գ էք դուք, ի՞նչ է ձեր անունը» հարցուց ձօք.

«Ալէք Մօնթակիու կը կռչուիմ, և արձակուրդի առթիւ հոս կը գտնուիմ» :

ձօք ոտքի ցատկելով. «Ետատ լու պարոն, ամէն ջանք ի գործ պիտի դնենք ինքնաշարժը գտնելու, ձեր հայրն էք որ մեզ արտօնեց այս տեղ բանակիլ. Մեքենավարը ըստաւ օրօին ո՞ր կողմը երթալը» :

Ալյո կողմը, ըստ Ալէք, բայց չենք դիտեր

թէ որ ճամբուն պիտի հետեւին գողերը, կը կարծեմ թէ խճուղիի ճամբէն պիտի յառաջանան, և կարելի է կըզգան թէ ոստիկանութիւնը զիրենք պիտի հետապնդէ» :

Ֆրէտի միջամտութիւնը ըլլալով, վերելով է որ Հեմիլօֆ իւանէն ելլելով դէպի աջ պիտի յառաջանան. ձօք, պէտք է որ զիրենք լիսան առջեւ դիմաւորենք» :

«Հայրս մեր դռնապանին հետ խճուղիէն սկսաւ յառաջանալ, առարկեցի թէ լու բան մը չըրա. և յետոյ ձեզի գալ մտազրեցի» : «Ուռ ըրբիք ըստ ձօք, ու խօսքը Ֆրէտիին ուղղելով. «Ֆրէտի, ներսէն չուանը բեր» : Ֆրէտի վրանին մէջ մտա. և քիչ վերջ դուրս եկաւ չուանի արձակ մը բանած ձեռքին մէջ» :

«Որօ մը կեցնելու չափ հասար չէ չուան նիս, սակայն հոգ չէ», ըստ ձօք ու խօսքը սկառուտներուն ուղղելով. «Պէ՞ն, դուն պահակ կեցիր. իսկ գույք Տէլով, Հէնրի և Ֆրանց յառաջացէք դէպի Հէմլօք լերան ստորար և ճամբան քարերով գոցեցէք. բայց զգուշացէք ու է յարձակումէ, որովհետեւ գոզերը զինուած են. գալով գույք, Մօնթակիու, չուանը առնելով մեզի հասէք» :

Ամէնքը առանց տարակուսելու ձօքի հրամանները գործադրեցին վայրկինսկական : Բանակավայրին մէջ պահակ սկառուտէն զատ ոչ ոք միացած էք. Մօնթակիու կէս մղոն հեռաւորթիւն մը կար ճամբուն և Հէմլօք յեռան միջեւ. ձօք և Ֆրէտի չորս վայրկինի մէջ այս հեռաւորթիւնը կարեցին և հանդարտ հասան ճիշտ այն տեղը ուր՝ կը յուսային օրօն դիմաւորել : Այս տեղը բաւական նպատակայարմաք էք, մանաւանդ ճամբան նեղ ու պղտիկ գարձուացք մը ունէր և ծառուղիին ճիւղերը իրարու մէջ անցած՝ կարծես ճամբուն վրայ կամուրջ մը ձեւացած էք. «Այս ի՞նչ սքանչելի տեղ է» ըստ Ֆրէտի. «Ձօք, եթէ օրօ մը կեցնելու հաստութեամբ չուան մը ունենայինք, բիլաֆ ուահելէ աւելի թիւրին պիտի ըլլար գործերնիսց, ԱՍակայն չունինք և հետեւար դիւրին ալ չէ», առարկեց ձօք շրջակայքը զննելով. «Հակառակ պարագային եթէ Մօնթակիու ժամանակին հոս չհասնի, ինչ ընհիքս չեմ գիտեր» :

«Եիցի՞ր, շեշտեց Ֆրէտի, ճամբռուն մէջտեղին վրայ գտնուող ճիւղերուն վրայ մագլցելով դարանինք ու երբ օրօն անցնի, մէջը կր նետուինք»: «Եոյն խակ եթէ այդ ըստծդ ալ ընենք, դարձեալ անօգուտ պիտի ըլլայ, քանի որ գողերը զինուած ենց, ըստ Ճօք: Ֆրէտի չի կրցաւ սրատասխանել, խակ Ճօք իր շրջակայքը կր քննէր, երբ խազազ գիշերուոն անշարժ թուփերուն մէջէն խորունկ ձայն մը եկու: Ահաւասիկ կուգայք բացագանցից Ֆրէտի, «Ճօք, բան մը ընենք»: Ճօք վայրկան մը մտիկ ընելէ վերջ, Ահաւարակոյս օրօննէ, շատ լաւ, ծասին վրայ մագլցինք», մինչ կր խօսէր, պղտիկ ոստումով մը ձառին ցած ճիւղերուն վրայ նետուելով կրցաւ ծառին վրայ ելլել, Ֆրէտի անոր հետեւեցաւ և երկու մի ալ ճամբռուն վրայ տարածուող ծառի մը ճիւղին վրայ դաշտան:

«Ենչ պիտի ընենք վերջապէս, առաջնորդս» հարցուց Ֆրէտի: «Բնելիքս սաէ թէ այս բարուկ շուանին ծայրը անորդկապ կազ մը ընելով պիտի ջահամ օրօն վարովին գիլիսուն անցնելու խօսած միջոցին խակ շուանին ծայրը օդակ մը շինած էր: Ամէն վայրկեան օրօնն ձայնը կր մասենար և յայտնի կ'երեւէր թէ ամենարագ կերպով կր սուրար ան: Օրօնն ձայնը հետազնետէ առ ելի սորոյ կր լսուէր, յանկարը «Լերան ստորոտն է, շեշտեց Ֆրէտի: Ալաւ նստէ» ըստ Ճօք, ստոքերդ վար մի՛ կախեր և ջանայ ինքինքն պահել, շատ արագ չի գար կորու աւելցուց Ճօք: «Երբ օր այս տեղ գայ, աւելի արագ պիտի անցնին ըստ Ֆրէտի:»

Ճօք մարմինը ճիւղերուն վրայ տարածած էր, այնպէս որ երկու ձեռքերովը շուանը բռնած պատրաստ կր սպասէր. Ահաւասիկ օրօն, փսխաց Ֆրէտի, երբ նշմարեց օրօն առջեւի երկու փայլուն լոյսերը և աւելցուց, պիտի պէս կր մասենայ կորոյ:

Ան էր, վերջապէս իր հին և նոր վլճակովը կր յառաջանար այնպէս ինչպէս ձիու մը քառասմբակ արշաւը: Մինչ կր յառաջանար Ֆրէտի կրցաւ նշմարել օրն, որուն մէջ կար երկու հոգի, մին վարովը խակ միւսը ետիւի:

բաժնին մէջ նասած. իր գործանքը այնչափ եղաւ որ գրեթէ չկրցաւ չնչիւ, սայլ Ճօք բոլորովին պալարխան վիճակի մէջ կր գտնուեր ինչպէս միշտ:

«Հիմա» դոցից Ֆրէտի, այլիւս ոլէտք չկար խօսելու, Ճօք իր չուանը նետելու զիրքին մէջն էր. այս վայրկեաննէն վերջ պատահած ներէն Ֆրէտի բոլորովին անուղեանկ էր իր գիտուածը սա էր թէ յանկարծ ծառին մայր ճիւղի կոտրեցաւ, վար ինկաւ և օրօնն ուղղութիւնը փոխուելուն արգելք եղաւ:

Նմանապէս, Ճօքի օթօին մէջ դդուխը մացնելը տեսաւ: Յաջորդ վայրկեաննէն ծառին ճիւղն իր վրայ եկու և զինքը խաղալիքի մը պէս օդին մէջ նետեց, բարերախտայար որից ճիւղի մը վրայ ինտարտ կրցած էր ինրդինքը ուսուզ մահուանէ մը աղատելուն վերջապէս ինք-



Վասիլիք սկառաները. 1/21

զինքը ճամբռուն վրայ տառապած վասա, սոքի ելլելով անուղեանկ անցած դարձածէն, կրցու նշմարել օրօն որ ճամբռէն դուրս հասաւ ծառի մը բռնին բաղիսած էր: Օթօի ենեւի մասին մէջ երկու հոգի կր կոտելին, մինչ դոցն էր իր միւսը՝ Ճօք, որ ամէն ջանք ի դործ կր գներ գողու բունելու: Օրօնն եղերքէն կոտուած շուանի մը ծայրը կախուած էր: Ֆրէտի առաջ նետեւեցաւ և օրօնն համեւելով երկու ձեռքերը պարզեց և անմիջապէս մարդուն վզին վաթիթրւելով կախուեցաւ:

«Լախու է՛ս պատց Ճօք յողնած ձայնով մը: Մարդը որ կարճահասակ, ճարապիկ և ոյժով մէկն էր, վայրի գաղանի մը պէս կր երուէր, Ճօքի զզէն այնպէս մը բռնած էր որ ազատում անկարելի էր, բայց Ֆրէտիի ճնշանով մարդը սպիսուեցաւ Ճօքը ազատ արձակել:



ՄԱՐԶԱՇԽԱՐՀ

ԿՈՓԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀ



Աշխարհի պօքսի շամբինը որուն ամէն Աթէլէթիկ խաղերու հետեւիլը և լաւ օֆօմօպիլ վարելը իմացուած էր, այս անդամ ալ կիմանանք որ օգանակի մրցման մը կը մասնակցի և արագութեան մրցումներէն մին կը շահի Պօքսի ռէքորդ կոտրելէն վերջ, հիմա ալ օգանաւի՞ ռէքորդ կոտրել կ'ուզէ արգեօք։

\* \* \* Գլո Ռիմնիթիկ կը ՔԱՇՈՒԻ, — Յանայէն եկած վերջին լուրերուն ամաձայն ժօռժ Դառքանթիէ 1922ի թօմ կիպրնիս հետ ընելիք մրցումն վերջ կոփամարտի աշխարհէն բորորվին պիտի քաշուի ժօռժ 43 տարիէ ի վեր իր ազգին զրօշին տակ կռուեցաւ, ամբողջ աշխարհ՝ մէջ Պրանտական անունը բարձրացուց, այլիւս անոր մարմինը ընտանիկան օճախին մէջ հանգստի պէտք ունի, ինչ որ իր բժիշկն ալ կ'ըսէ Դառքանթիէ կռուելէ յոդնած է։ 43 տարի ամբողջ կռուած է և ալ տուից վերջ ան չի կրնար ընել ան ինչ որ բրած է, որովհետեւ չարաչար կռիւնիրէ ճերացած են անոր զնողենիրը սակայն Դառքանթիէ իր կարգին պիտի կրնայ ձգել այն փայլուն առ դարեզը, ոինչի այն գեղցիցիկ կեանքը, այն փառքը, այն կեցցէները, 14 տարի ամբողջ հուռուանիրու մէջ օրորուող ժօռժ պիտի կրնայ բանութիւն այդ կեանքին...։

\* \* \* Դիւ Եորքէն եկած լուրերէն կ'իմանանք որ Տէմզի Հոկտեմբերի մէջ զարձեալ պիտի մրցի, այս անգամ իր հակառակորդը կամ Պիլ Պոէնէնը (որ երկու անգամ պարտուած է), կամ թօմ կիպրնուը պիտի բլայ, Միւս կողմէ թէքս Ռիքլու նախկին շամբինը ձէս Ուիլու-ոին այցելութիւն մը տուած է և շամբինը շատ լաւ տրամադրութեան մէջ դուած է և կը յուսայ որ քանի մը ամժա փորձէ վերջ ան պիտի կրնայ Տէմզի հետ մրցիլ Այնպէս կ'երեւի որ Նիւ Եորքի մէջ զարձեալ մէծ մրցում մը պիտի բլայ աշխարհի շամբինութեամ համար, չի մոռնանք ըսելու որ Ուիլուտ Յրդ ռառնուին «Նօք Առութ» եղած է Տէմզիէն։

\* \* \* Ահա նոր լուր մըն ալ Դառքանթիէի մասն լոնտոնէն եկած վերջին լուրերէն կ'իմանանք որ Դառքանթիէիր վերջին մրցումէն առաջ Անգլոյ մէջ մրցում ընելու համար պայմանակ լութիւն կ'ած է։ Այս մրցումը տեղի պիտի ունինայ 17 նոյեմբերին, սակայն մինչեւ ցարդ հակառակորդ չէ որոշուած կը յուսացուի որ գուլու Ուստրալիոյ շամբինը չլլաւ անոր ախոյեանը։

\* \* \* Միւս կիպրնս դարձեալ յարութիւն կ'առնէ։ Ամերիկացի նշանաւոր սիստիմիլ կռիւամարտ Միք Պիոլըն (Դառքանթիէի առաջայ հակառակորդին

կը առնէնէ մը ի վեր պօքսը ձգած էր, վերջերս գումարներուն մեծութիւնը առեսնելով վերստին մրցումի սրած է։ Ան Մայիս 14ն ի վեր 40 մրցում ըրած և ամէնուն մէջն ալ յաղթական ելած է։ Ան 33 տարեկան է, իր ամենաչերմ փափաքը աշխարհի շամբինն հետ չափուիլն է, և յուսալի է որ թէ՛ ծօն Ուիլունը և թէ Պրիան Տօնէլը վար տանէ իրենց զիրքերէն։

\* \* \* Առնէնէ մը ի վեր այն զրոյցները կը ըրէէր թէ Տէմզի չէր ուզեր մրցի սեւամորթներու հետ Սակայն այս զրոյցները բոլորովին անհիմն են, քանի որ Տէմզի «Անօրլու» լրագրին հետեւեալ յայտարարութիւնը ըրած է։ Իմ շամբինութիւնս պիտի պաշտպանեմ, որու զէմ որ ըլլայ պիտի կռուիմ, ձէք ձնարն և Հարրի Ուիլսի հետ եթէ ժողովութը փափաքի, սակայն ձնարնի հետ այն ասեն միայն կը կռուիմ երր ան իր կարսոց ըլլալը ապացուցանէ Հարրի Ուիլսը պարտերով։ (Այս երկու մարդիկները սեւամորթ են, արգէն ձնարնը ամենուու ժանօթ է, իսկ միւսը Տէմզի հաւասար խաղացող մըն է)։



ԱԹԼԵԹԻԿ ԿԵԱՆՔ

—\*\*\*—

Անգլ ացի վաղող վ. Հասթ որ Ուկոնմինիսթրէն Պոայթը երկու անգամ առանց իննալու վաղելով երթալ գալու համար համբաւ ելած էր, սովորուեցաւ կենալ Հեռաւորութիւնը 208 մզոն էր (335 քիլ.) և ան մատղրած էր 44 ժամաւան մէջ առնել։ Մինչեւ ցարդ էն երկայն վազքը 200 մզոն է (321 քիլ.) և 33 ժամ 9 վայրքն առնուած է սակայն մարդարանի մէջ։ Հասթ 56 տարեկան է։



ՈՂԻՄՊԻԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐ

ՈՂԻՄԱՆԻՈՅ ՄԷԶ

400 մէթը. — Բէթին 41; 200 մէթը. — Բէթին 232/5; 400 մէթը. — Սիթէյնֆըլը 344/5; 800 մէթը. — Նվէլէնկունու. 2'11; 4300 մէթը. — Նվէլէնկունու. 4'33; 5000 մէթը. — Ֆոլքը 18'111/5; 110 մէթը Արդ. — Իմուէ 178/5; 400 մէթը Արդ. — Նվէլէն 1'22; Լրեք քայլ. — Աթէթէն 12,18 մէթը. Բարձրութիւն. — Ոթէքիլն 4,70 մէթը երկայնութիւն. — Բօր 3,82 մէթը. Ակաւառակ. — Իւիթ 40,86 մէթը երկայն նետել. — Մուալիս 12,55 մէթը նիզակ. — Խոթ 48,40 մէթը.

\* \* \* Գերմանիոյ տարեկան ողիմպիականները որ Համպուկի մէջ անդի ունեցած են հետեւեալ արդւնքները տուին։

100 մէթը. — Հուող և 10 8/10 հրկ. 200 մէթը. —

Հուպէն  $228/40$ , 400 մթ, Արքոս  $492/10$  երկ, 800 մթ  
—Քըսն  $1'37\frac{1}{4}/10$  4:500 թօքքի  $4'74/10$ , 110 մ, արդ.  
Կիմէն  $464/10$ , 10000 մթ, — Վիթձ  $34'27\frac{1}{4}/10$  թարձ-  
րութիւն, — Ֆիզօծն  $1,803$  մթ երկայնութիւն, —

ցումիսիրու միջոցին քանի մը մրցումներու ու էքսոր  
կոտրեցաւ Տընքը 400 վազած ատէն առաջին 300  
մեթրը  $345/10$  էն առաւ շակայի ամերիկայի Մէյը  
1881 ին 330 ետուան 35 երկ, առաւ և Բատտոր 300



#### Կ Ո Ւ Ո Տ Ե Ն

որ վերջերս Ամերիկայի մէջ տեղի ունեցած մրցման մը մէջ 7,696 մեթր  
ցատկելով աշխարհի նոր ու քրօրը ճասաւառած է, նախկինը 7, 616

Սոլիկալը  $7,14$  մեթր, Յողով ցատկել, — Յուիքի  $3,70$   
մեթր նիզակ, — Պուչկեյսիրու  $60,73$  մեթր, Երկաթ, —  
Հալթ  $12,73$  մեթր, Ոկաւառակ, — Ոթէյնուկներու  
42,73 մեթր, 5000 մեթր, — Ոդէտառ. Փ  $13'48\frac{1}{4}/10$  մթ-

մեթրը  $33\frac{1}{4}/5$  էն 22 ապրիլին, Մրցումներէն վերը  
Սոլիկալը որ երկաթի 3րդ եւած էր  $13'73$  մեթր  
նետեց և Հունոպեկ որ երկայնութրւն ցատկելու  
3րդ եւած էր  $7,33$  մեթր, ցատկեց ինչ որ երկու նոր  
ու քորներ էն,





**2000 ՐՃՈՆ**  
**ԱՍՏՐԻԿԱՅԻ ՇԵՐՔԵՒ**  
**ԱՅ. ԷՄԻԼԻՕ ՍԱԼԳԱՐԻ**

Հեղինակ՝ **EMILIO SALGARI**

**Գ. ՄԱՄՈՒԹԻ ՔԱՐԱՅՐԸ**

Առաջնորդները արգելօք առուր վրայօք պիտի չխօսի՞ն, անոր ականչէն փախաց Մորկան։

— Խեձ երբունցան բայարձակ լուսթիւն պրոներ ևս անոնց պատույ մարդիկ լրացնուն կը հաստատ։

Պարմըն, Մորկան, առաջիբաններուն պետք իր տանը մարդիկով ու քանի խափշիկներ ամենքն ալ չաներով ու բամբարներով իջան բարայրին մէջ, երկրաշախիք, Օ՛Բօնոր և ուրիշներ շատ մը կրկնանախարաբներ հաստատելով պրան կառքը պարզել և իջեցնել նաւակի կողին կտորները՝ որոնք վաճառն ըթյօէն աւելի չելն կշռեր։

Եր ու ժամ չաւեց նաւակին կտորները, մեքնան, պաշարը, գործիքները, զիսանները, զերերը, և վերջապէս ինչ որ կար նորին յատակը, իջեցուած էին, զանոնք Մարդումին եղերը փոխադրելը կը մնար։

Սըր ձօն՝ մարդիկը բիշ մը հանգստացուց, առաս վիսի ով զօրացուց, ևսոյ մի բանի չաներ բաժնելով՝ մեկնամք նշան տուաւ։

Յիսուն սեւամորթները, առաջնորդն որ և երեք որարդներու պէս բեռնաւորւած, խանդակառութեամբ առաջին համբորգութիւնն ձեռնարկեցին բացարձուկ լուսթիւն պահելով։ Ճամբան դժուարին էր, մերծ կը բարձրանար մերթ կ'իջնէր, երբեմն ընդհատուած էր կատապի զրունասնթերէն՝ որոնք կը զանափելին բարձր ժարակրէն վար խորունկ պատռաւածքներու մէջ, մեծդի պատառմներէ, լզրծուն համբաներէն ուր ոտքի վրայ կենալը անկարելի էր, սակայն այդ մարդիկը երկանէ պրոներներ կը կրկնէն և ներքիւններու պէս զօրացու երկանէ պրոներներ կը կրկնէն կ'ազդէր։

Առաջուն ժամը մէկին խումբը կը հասնէր անդունդին և զերը, որուն խորքէն այնպիսի գդրդին կը բռուր որ ու սակ մը սարասի կ'ազդէր։

Երկրաշախիք վերադարձուց յիսուն մարդիկը բեռին մնա-

Պատկերագրեց՝ Ա. Սարգսոս

Դուք Ժարդի Հ. ՅԱԿՈԲՅԱՆ ԲՈՎՈՐՅԱՅՐԵԱՆ

յուծ մասը բիրերու համար Յեսոյ ծռեցաւ անդունդին յիւրանի մարդիկներով չուանի մը կապուած մի կանմեղ։

— Բան մը կը անենաւի՞, հարցուց Պարմըն։

— Անցարձակապի՞ս ոչինչ, պատասխանեց երկրաշախիք։

— Ի՞նչ բանէ առաջ կրագայ այս շառաչը։

— Զբլիքէ մը պատասխանեց երկրաշախիք Յատակագիծը զայն ցայն կուտայ, ո՞վ առաջ կ'իջն։

— Ե՞ս, ըստ Մորկան։

— Ե՞ս, դոչեց Պարմըն։

— Թէ որ պահովի ըլլայի թէ ուրուականի մը պիտի չանդիպակն և ես, մրմռաց Օ՛Բօնոր, ո՞ր հայրենակիցներէն նուազ աւելորդապաշտ մը չեր։

— Լաւագոյն է Մորկան, ըստ Սըր ձօն։

Արարդը՝ զօտին սպահովցուց սպահովութեան լապատիքը, ու հեծնելու պէս նաւեցաւ երկանէ ձողի մը վրայ որ երկու անուր չուաններու կապուած էր։

Կը վախնա՞ս, հարցուց երկրաշախիք, ո՞ր սրտի տաղնազ մը զգաց։

— Զեմ վախեր, պատասխանեց որարդը։

— Իփեցուցէ՞ր զինըրը, ըստ Սըր ձօն ստանորդներուն։

Չուանը պկառ դանդաղ դառնայ նախարակին մէջ ու յանդուան որարդը սկսաւ սուկապի վայրէշըր այդ խորհրդաւոր վիճն՝ որ ներևս իրեն կը պատրաստէր զարհութելի անականակներ։

Երկրաշախիք բաւական տժգունած աչքերովը կը հետեւէր Մորկանին որ երկու ձեռքերով կառչած էր չուանին, ու կը սարսաւոր երկանէ զողին խրաբանչիւր հաճումին։ Անոր ձայնու երթարով պկառ ափերէ վիճնէն դուրս ելլող խուլ զդրդիմին։

— Կը վախնա՞ս, կը հարցներ միշտ։

— Ո՞չ, կը պատասխանէր Մորկան։

Այդ վայրիկանը դար մը երեւցաւ այդ մարդկանց, երբ

յանկարծ շուանը շնչեցաւ երկրաչափո՞ւ որ ևս բաշռւած էր, վազեց անդունդին եղերը ու վարը նախցաւ,

— Կեց' թ հրամացեց խեղբակը ձայնով մը,

— Ի՞նչ պատահեցաւ, հարցուցին:

— Այլ ևս լամբարը չեմ տեսներ, ու շուանը ձից չէ, պատասխանեց Մըր ձօն:

— Անկարելի է զուցին Պարթը և Օ՛Թօնը, որոնք ցուրտ բրախին մը զգացին իրենց անկատին վրայ:

— Լառմին, ըստ երկրաչափի, Մորկանի ձայնը կը լսեմ, նորին ձուցաւ անդունդին թերանը, շունչը բանելով ականչ դրաւ, խուլ մոնշինի մէջէն լսեց Մորկանի ձայնը:



Չուանը սկսաւ դանդաղ դառնալ ճախտարակին մէջ ու յանդուզն որտորդը սկսաւ ստոկալի վայրէջը:

— Կա՛ց, կը պոռար աներկ՛ւալ որտորդը:

— Հասա՞ր յատակը, հարցուց Աըր ձօն:

Կամ, այն է որ ջորի շառաչէն և կամ ուրիշ պատճառաւ ձայնը հոն վարը չնասաւ, ու պատասխան մը չառաւ. սակայն բառառուն ոտք խորութեան մէջ յանկարծ նշմարեց լավաերը, որ կարծես պատի մէջէն դուրս կ'ելլէր և զգաց չուանդին ձրդտիլը ու ցնցուիլը:

— Զգեցէք դանալ, պոռալը լսուեցան անդունդին:

Չուանը շարունակեց դանալ նարիւր ոտք ևս ու ձրդտումը կորանցուց, երկրաչափը վարը նայելով՝ նազիւ տեսանելի լուսաւոր կէտ մը նշմարեց:

— Հասա՞ւ, զուեց ան:

Հինգ վայրիկան եւս սպասեց ու վեր բաշեց շուանը որուն ծայրը ծալլուած ու թացցած պլատիկ նուզմ մը կախուած էր, թացաւ զայն ու կարդաց մատիտով զրուած հետեւալ բառերը, «անվտանգ հասայ», կրնաք առանց վախի ի ջնել:

— Կարդը թեզի է, Պարթըն, ըստ երկրաչափի:

— Պատրաստ եմ, ամ' թ, պատասխանեց խոռնածինը:

Հեծու երկաթէ ձողին վրայ ու հանգիստ՝ երկու վայրեկանին իջու, Օ՛Թօնոր թիզ մը վարան է ետք նետեւցաւ ընկերներան:

— Հիմայ, ըստ երկրաչափը առաջնորդներուն դառնալով՝ իջեցնելով քեր:

## Դ. — ՄՈՒՍԴՐՈՒՄ

Ճախտարակները և չուանները իրենց անդերն էին: Առաջնորդները՝ երկրաչափին հրամաններուն ներքեւ՝ երկաթէ շերտերը չորս չորս կապեցին ու իջեցուցին անդունդին խորը Մորկան Պարթըն և Օ՛Թօնոր՝ զանոնք բակելով կարգաւորեալ կերպով կը շտկէին:

Աշխատամթիւնը անեց երեք լման ժամեր, և այդ պահում սկսամորթներն ալ նաևան՝ թետին մնացած մասը բերելով զոր իջեցուցին Մալտրումի մէջ: Առատուան ժամը վեցին ամէն ինչ լմացած էր. Երկրաչափը հազար տօլար տուաւ առաջնորդներու պետին, նոյնքան ալ սեւամորթներու պետին ու զանոնք ամէնը բերդունցուց բացարձակ լուռմիւն պահել: յիտոյ կինանահասարակները վերցնել տուաւ և ամենուն ձեռքը պղելէ ետք հեծաւ երկաթէ ձողին վրան՝ որով ընկերներն ալ վար իջեր էին:

— Տէ՛ր ըստ առաջնորդներուն պիտը՝ իրեններուն չուանը դարձնելու հրաման սալէն առաջ կ'երջը այս չուանը ևս մէ՞ր պիտի առնենք:

— Այս՛, պատասխանեց երկրաչափը:

— Ու թէ որ ատիպւէիք Մալտրումին ես դառնա՞լ:

— Աւշապումիւն ըրէ՛ ինձ. Թէ որ թեզ նեղութիւն չէ, ամէն օր կեսօրին, եկո՛ւր անդունդին եղորբը, ու Թէ որ հրագէնի երկու հարուած լուս, իջեցներ չուանը:

— Կը խոստանամ կասարել:

— Շնորհակալ եմ. ու Թէ ոզ դառնամ առատորէն պիտի վարձատիրմ զքեզ:

— Երես՛ք բարուի տէր, Աստուած պահապան, զքեզ:

— Մուսա բարով արեկամ նշան տուր:

Չուանը սկսաւ դառնալ եւ երկրաչափը իջաւ ահաւոր անդունդին մէջ օր տոքերուն ներքեւ կը բացուած:

Պասերը խորտուրուր էին, նազար ու մէկ կողմ նեղուած, մերժ խոռոչած ու մերժ ցցուած այնպէս օր երկրաչափը անսոն կը զարնուէր և զետային եւ ան որչափ վար իջներ ամէի զարութիւնի կը զառնային: Արչափ որ գերազանց արհասրտութիւն մըն ալ ունէր, այդպէս չուաննեն կախուած պահուն, թանձր խաւարէ շրջապատուած զոր կուրծքէն կախուած բամբարը նազիւ նազ կը լուսաւորէր, և սղմուած սրածայր ժայռաբռն միջնւ ան սարուու մը զգաց Վարը նայեցաւ, խորը, շնտ խորը կը անմանակն երեք լուսաւոր կ'տուր, և անսոն շուրջը նշմարեց նազիւ տեսանելի և անշարժ մարդկային երեք կերպարաններու Անտարակրյու իր երեք ընկերներն էին՝ որոնք սրաստրի առաջակելի էջըր կը զիսէին:

Քառասուն բայլ խորութեան մէջ՝ Սըր ձօնին տոքերը նանցեցան տափարակ մայսի մը օր կը ցցուէր նորին մէջ տիեզը: Չոք մօւծ բարայրներ փառուած էին օրոնց մէջն կ'ելլէին այդ տարօրինակ աղմուկները. կարան թէ կասարդի շրջառաններ կը նափէին անսոն մէջ մարքուր նրեց նարգիններ ու շարունակից իջնել: Աւրիշ նարիւր տոք խորութեան մէջ՝ տեսաւ օր՝ անազին նեղուածք չուրը սիւնակ մը ցայտակով՝

կատաղաբար կը նետուէք անդունդին խորը։ Շառաչը՝ այնքան մեծ էր որ կարձես ժայռերը կը նաւալէին և այնքան սահսրութիւն ունէր որ կը սպաննար ըստիւրը մարել։

Խլացած, մորակուած ջրացայտէն ու փրփուրէն որ մինչեւ իրեն կը հասնէր, իջաւ ջրվէժին մէջ, ապառածի մը վրայ ոտքերը դրաւ, ուր իր երեք ընկերները կը կենային։

— Կեցցէք Պ. Վէպիէր, պոռաց Պարմըն ակնանչէն ի վար։

Երկրաչափը դժուարութեամբ լսեց անոր ձայնն ջուրի ահուելի բռնշնչնէն։ Բռնեց բարեկամին ձեռքը ու պինակ մը սղեց։

Չորս յանդուզն մարդիկ մտան գետնասրածի մը մէջ, կանգ առին պատիկ բարյարի մը մէջ որուն զետինը սեփ ուն ող էր ու ասդին անդին ձեսն պէս ճերմակներ ցըրած էին։ Այդ տեղ ազատօրէն կրնային խօսիլ։

— Ամէն բան ի կարգի է բառ Մորկան։

— Գոտա՞ր այդ անցքը որ մէծ գետնուղին կ'առաջնորդէ ըստ երկրաչափը։

— Հետեւեցէք ինձ։

Մորկան ձեռքերը կոթնցուց որձաբար պատի մը որ տեղի տուաւ և չորս ոտք տրամագծով կլոր անցը մը ձեւացաւ։

— Նայեցէք ըստ, լապանը Շարձրացնելու։

Երկրաչափը՝ առջեւը բացուած տեսաւ անազին ընդարձակ գետնուղի մը որուն բարձր կամարը կը ծածկուէր մոռւթեան մէջ։ Մէջը՝ խորտուբորտ, կտրատուած, խորչացած կողերուն միջն մոալլ կատաղի զետ մը կը վազէր դէպի հարաւ-արեւմուտք։ Հոն կը տիրել՝ զով, խնաւ և դուրս ողէն աւելի ծանր ող մը, բայց կարելի էր ներշնչել։

— Ճիշջ աս է նուզին մէջ նշանակուած զետը, ըստ երկրաչափը։

— Մարդ կը տեսնուի՞, հարցուց Օ՞քնօր անհանգստութեամբ մը։

— Ո՞վ կ'ուզես որ ըլլայ, ըստ Պարմըն։

— Ինձ ըստ են թէ՝ բարյայներու մէջ ուրուսկաններ կ'ապրին։

— Առասպելնե՞ր, սիրելիս։

Դառնանք, ըստ երկրաչափը, առաջնորդները իմ հրամանին կը սպասօն։

— Հրաման, Սըր ձօն, ըստ Պարմըն։ Արդեօք անոնց րսի՞ր թէ՝ մնէր ինքաններու զանձերը վնտուելու կ'երթանիր։

— Ո՞չ բարեկամ անոնք կը կարծես թէ՝ մնէր մէծ երկրախուզական արշաւանքի կերպանք։

Շատ լաւ ըերե էր։

Դարձան բարյայը ուր կեցած էր բեռը։ Երկրաչափը օուզը մը պատուեց իր յուշատետրէն ու զրեց։

«Ձուանը վեր բաշեցէք։ Ամէն բան լաւ կ'երթայ, Մնացէք բարեաւ։»

Յետոյ զայն կապեց չուանին, զոր՝ առաջնորդները Պարմնին ատրանակի մէկ հարուածով տուած նշանին վրայ վեր բաշեցին։

— Հիմայ սկսինք շինել նաւակը, ըստ երկրաչափը։

Պարմըն, Մորկան և Օ՞քնօր զետափը փոխադրեցին մոռանշնուած կտորները՝ որոնք շատ նեխեն պողպատ էին, բայց սատափի բաղիսում մը արհամարելու չափ դիմացլուն։ Բայց սատափի բաղիսում մը արհամարելու չափ պետին աշակութեամբ կործի ձեռնարկեցին իրենց պետին աշակութեամբ։

Երկու ժամ չտեւեց կտորները միացնել՝ որոնք ամենագեղեցիկ հանգիստ ու նեղ կողերով նաև մը ձեւացուցին։ Ան երեսունվեց ոտք երկայն, և տոկուն ցուուկով մը շինուած էր։

Մեքենայի և շողեպուտակի զետեղումը աւելի երկար տեսմց Մորկան՝ որ ըստին համեմատ բաւական տարիներ

մէքենավար եղած էր, ապանովուց ընկերները թէ՝ յուսահատական պարագային այն նաւակը կրնար տասնըվեց հանգուց արագութիւն մառնուեցած մարտւան մէջ։

Երկրաչափը՝ ժամը 12 ին առաջարկեց քանի մը ժամ ընանալ Առաջարկը ընդունուեցաւ և իւրաբանչիւրը փաթեամբ մուելով իր հաստ վերմակին պատկեցաւ նաւակին մօտ։

Երեկոյեան ժամը ուժ էր երր արթնցան։ Պայ մատ առատ կերակուր մը կերան զոր երկրաչափը ծրարի մը մէջ ապանոված էր, յետոյ մէկ մէկ ծիսեցին, և ապա նաւակը բշեցին գետին մէջ զայն հաստատապէս կապեր ժառնով։

— Գեղեցիկ, հարշալի՛ է պոռաց՛ թօնոր, ովկիանոսներու վրայ ձամբորդութեանց միջոցին, այսբան լաւ շնուռած շոգեաւագ շատ քիչ անզամ տեսներ եմ։

— Աւ երր շողեպինդ սուրայ, աւելի հիանալի պիտի ըլլայ, ըստ Պարմըն։

— Ակսինը բեռնաւորել, բարեկամբ, ըստ Սըր ձօն, շոգեմակոյը անհամբեց կը կապահ մէջ։

Եերկու հազար եօթը հարիւր բիլո բեռ կայ լեցուելիք։ Զորս նարիւր բիլո ածուփ, երկու նարիւր պարմաներուն նամար, երեւարաբիւր բիլո չոր ձուկ, չոր նարիւր պարցամատ, երկու նարիւր բիլո միջիամ (մսի ալիւր, ինչպէս կ'ընէին ննդիկները)։ նարիւր բիլո ալբուլ խոնանցոցի կրակարանին նամար, իսկ մասցածը՝ գործիքներ ինչպէս լծակներ, երկամթէ ձողեր, երկու ուրիշ պատուակներ, ևայն. Թէյ, շոբու, խանուէ, վիսիի, գինի և պրանիսի շիշեր, մնաուկ մը աղ, հազուաներ, ծածկոցներ, ակնանի և նրացանի վառութ, զինքներ, բրիչներ, բաներ, չուաններ, կողմանացոյց, ողաչափ, երկու անզայտաչափ նշուած ողի, երկու ժամանակախոփ, չորս ուրացյոր գործիքներուն նարիւր պատիկ բուրայով մը և շարժուն զմաններով, որպէսզի կարողանան օդոյ պահառանին պաշարը ապանովել, ու պատիկ դեղարան մը ևայն։

Բոլոր այս առարկաները շատ լաւ զետեղուեցան, այնուու որ կարծի պիտի ըլլայ հանզէլու համար բաւականաչափ տեղ մը ազատ թողուկ իրենց մածկոցներուն։

Ժամը տասին փերջին պատրաստութիւնները աւարտեցան։ Երկրաչափը՝ չորս հատ տէվիի դրութեամբ ապանովութեան կաննեղ վառե տուաւ, որոնք պատած էին երկամթէ հաստ թէերով պաշտպանուած բիւրեղեայ խողովակով մը ու ծածկուած մետաղեայ ցանցով մը. յետոյ ելաւ շոգեմակոյին վրայ որ մեղմօրէն կը տաստանէր յորդացուր զետին փրփրալից ալիքներուն վրայ, ընկերները իրեն նետեւցան մի բիշ յուզուած, ու տժուն։

— Բարեկամբ, ըստ Սըր ձօն, հանդիսաւոր ձայնով մը, թէ որ մեզմէ մէկը արխութիւն չի զզար ինձ հնտեւելու, թող խօսիւ։

Ոչ որ պատասխաննեց։

— Ենորհակալ եմ, բարեկամներս, Պարմըն, շիշ մը բաց։ Խանութիւնը նին վիսրիի շիշ մը բացաւ լեցուց չորս գաւաթները։

— Ի՞նչ անուն պիտի կրէ մեր շոգենաւը, հարցուց երկրաչափը։

— Հուասիւրէն լաւագոյն անուն մը չեմ կրնար զանեւ ըստ Մորկան։

— Հուրրա՛ Հուասիւրէն համար, զուեց Սըր ձօն։

— Հուրրա՛ որոտացին որոտրդները։

— Աւ բաժակները պարտիկին մէկ անդամն։

(Եարունակելի)



## ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ ԹԻՒ 67

ԿԵԴՐՈՆԻ ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ՅԱՆՉԱԽՈՒՄՔՆ

1.— Սկառտական ինքնութեան տոմսերը պատրաստ ըլլալով մասնաճիւղերէն նախապէս պահանջուած սկառտաներու աղիւսակաձեւ լիակատար ցանկերուն փութով առարումը անհրաժեշտ է : Այն մասնաճիւղերու սկառտաները որոնց ցանկերը չեն ներկայացուցած, յիշեալ առանքերը պիտի չկրնան ստանալ և ոչ ալ ստորեւ նշանակուած նշանները :

Նոր պատրաստութեան մէջ եղող սկառտական ինքնութեան տոմսերը յանձնելու առիթով — առանց որուն ոչ ոք իրաւասու պիտի ըլլայ սկառտական տարագ կրելու — անհրաժեշտ է պատրաստ ունենալ լուսոնկարի երեք օրինակները : Լուսոննկարները պէտք է քաշուին սկառտական օրինաւոր տարագով և գըլխարկով . ծաւալը պէտք է ըլլայ Յ սմ. լայնք 4 սմ. երկայնք :

2.— Սկառտի մը սկառտական շարքերու մէջ գտնուած տարիներու թիւը ցուցնելու համար որոշուած է զործածել վեց ճանանչով աստղեր որոնք մասնաճիւղերուն կը հայթայժուին կեդրոնի կողմէ :

Այս աստղերուն գործածութեան մանրամասնութիւնները ստորեւ կը ծշդուի և անոնց խղճամիտ կիրարկումը կը պահանջուի :

Սոյն աստղերը կրելու համար անհրաժեշտ է երկրորդ կարգի քննութիւնը յաջողութեամբ անցուցած և մէկ տարի ամբողջ սկառտական շարքերու մէջ կանոնաւոր կերպով ծառայած ըլլալ . այս պարագային մէկ ճերմակ գոյնով տառաղ, երկրորդ տարւոյն վերջ՝ երկու ճերմակ տառաղ, երեք տարին լրանալուն մէկ ոսկեգոյն տառաղ, չորրորդ տարւոյն մէկ ոսկեգոյն և մէկ ճերմակ, հինգերորդին մէկ ոսկեգոյն և երկու ճերմակ վեցերորդին երկու ոսկեգոյն և այսպէս յաջորդաբար : Ճերմակ աստղերը պէտք է դրուած ըլլան աստղերէն հազիւ թէ մեծ բալի գոյն կերպասի վրայ և ոսկեգոյն աստղերը կանաչ գոյնի վրայ : Այս աստղերը ձախ գրալանին վրայ աջէն ձախ պէտք է դրուին :

3.— Սկառտական նոր աստիճան մը աւելցած է որ պիտի կոչուի ՎԱՐԻՉ Ա.Ա.ԶԵՐԴ-ԴՐՈՒԹԻՒՆ : Այս աստիճանը կրնայ արուիլ այն

առաջնորդէներուն որոնք ունենալով հանդերձ արժող փորձաւութիւն և մէկէ աւելի խմբակներ վարելու կարողութիւն տակաւին չեն լրացներ փոփի—խմբապետէն պահանջու ած ամէն պայմանները : Այս աստիճանը կ'որոշուի ձախ գըրպանին վրայ երկուքի տեղ երեք ճերմակ երիգով :

4.— Պորբերաբար սկառտա խմբապետներու և պատասխանատու վարիչներու . հաւաքու մներ տեղի պիտի ունենան . անոնց նպատակը պիտի ըլլայ՝ խորհրդակցութիւններ, կարծիքի փոխանակութիւն Սկառտական խընդիլներու մասին անձնական փորձերու, փորձաւութիւններու և նկատողութիւններու վրայ զիկուցումներ և զաղափարի փոխանակում ևայլն, ոյն հաւաքումները ունէ պաշտօնական հանգամանք պիտի չունենան, ինչպէս նաև ո և է դիւանական կամ առնենական գործողութիւն, ասոնց պիտի նախագահէ Սկառտական Յանձախումբի ասենապետը : Առաջին առաքումն թուականը և խորհրդակցութեան նիւթը պիտի հաղորդուի :

5.— Սկառտական երկրորդ կարգի քննութիւնները կրնան անցնիլ աւագ խմբապետին նախագահութեամբ՝ խմբապետական ժողովին առջի, իսկ այն մասնաճիւղերուն մէջ ուր աւագ խմբագնատ գոյութիւն չունի, կեղրոնի Սկառտական Յանձախումբին պատուիրակին ներկայութիւնը անհրաժեշտ է :

6.— Երկրորդ կարգի նշանակները արդէն պատրաստ են, և կը ստացուին մասնաճիւղի խմբապետին ստորագրութեամբ մասնաճիւղի կնիքով :

Սկառտական մասնագիտական նշանները պատրաստութեան մէջ ըլլալով, սկառտաներու այդ ուղղութեամբ պատրաստութիւնը խմբապետներու կը յանձնարարուի :

7.— Բոլոր հայ սկառտաները պարտաւոր են յետ այսու քաղաքական տարագին լամբակին վրայ կրիլ հայ սկառտանե համար մասնաւորապէս պատրաստուա լեուր դ լի նշանակ մը, Հ. Մ. Լ. Մ. ի նշանակներուն տեղ : Մինչեւ փոխ առաջնորդ կը կրէ Դեղին մինչեւ փոխ խմբապետ ճերմակ, և խմբապետէն սկսեալ ԳԱՐՇԱԳՈՅՆ :

ԿԵԴՐՈՆԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹԻՒՆ

Վերոյիշեալ պատրաստած նշանակները կը գտնուին կեղրոնի դրասենեակը :

Դիներն են՝ Ա. կարգ 25 զրշ., Բ. կարգ 25, ճերմակ լեուր դ լի 20 զրշ., գեղին 20 զրշ., գորշագոյն (արծաթ) 25 զրշ. :

## ՄԻԶԱՐԴԱՅԻՆ ԲՆԴՀ. ԱԿԱԾԻՏԱԿԱՆ ՏՈՂԱՅՑՔ

Յառաջիկայ նոյեմբեր 6ին տեղի կ'ունենայ միջազգային սկառտական ընդհ. տողանցքը, Բերա, Թաքիմի մարզարանը, կը նախագահէ Զօրովար Հարինկթլն, պիտի հրաւիրուին պաշտօնական անձնաւորութիւններ:

Հ. Մ. Բ. Մ. Կեդր. Սկառտական Յանձնախումբը լուրջ պատրաստութիւններ կը տեսնէ այս առթիւ: Մեր տղաքը պիտի դիմուան անշուշտ արժեցնել ինքինքնին և իրենց մասին գոյացած համակրութիւնը ամրացնելու պիտի աշխատին: Ապագայ Հայ ցեղին կարելիութիւնները և ոգին ցոյց պիտի տան օտար քննող աչքերու, մեր ամէնէն պզափկ անկարգութիւնը կը դիտուի հոն, չկարծենք որ կրնանք ծածկի դիտելու վարժ աչքերէ մեր ամենափոքր տգեղութիւն: Օտարներու կողմէ քննադատութիւնը մեր մասին աւելի խիստ է քան ուրիշ ազգերու: ԶՈՒՄՐԹ ԼՐՁՈՒԹԻՒՆ և ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ, ահա ինչ որ կը յանձնարարենք մեր տղոց:

### ՍՏԱՑԱՆՔ

ՄԵՐ ԽՈՀԱԾ. Տօր9. Մ. Սալբիի, նկարներով և մաքուր տպագրութեամբ, կը պարունակէ հայ տառապանքի պատմութենէն նշաբաններ: Կը գտնուի զրայաճառներու բով. զին 100 դրուշ:

ՄԱՍԻՍ, Ազգ. հասարակական անկախ շարամաններ. բաժնեզին 60 դր. հասցէ, Rédaction du journal Massis Bulv. Carol. 41 Bucarest (Rumanie)

AIGUILLON հայ կամառներու օրկան, կը նրատարակուի Մարտիիա, հասցէ, 8, Cours Belsunce, Marseille.

ԲԱԶՄԱՎԵԴ. Ամսագիր, զրական-բանասիրական, Յուլիս, Օգոստոս, Սեպտեմբեր, Հոկտեմբեր թիւերը նոյն բովանդակութեամբ: Բաժնեզին 25 ֆրանք. հասցէ Rédaction de la revue «Pazmavet» St. Lazar Venise (Italie)

ՀԱՅ ՊԱՏՈՒԻ. պատկերազարդ շարամաններու մանուկներու համար: Պատանիներու համար կարեւոր է այս թերթը: Դին 5 դրուշ. տարեկան 250 դր. հասցէ: Bible House, Stambooul:

ՀԱՅ ԿԻՆ. Կիսամսայ հանդէս, պատկերազարդ, նոյն բովանդակութեամբ Դին 12,5 դր. տարեկան 3 դր. դրուշ: Հասցէ Բերա, Օտարնեան նումակառուն փամարդկ թիւ 192:

ԴԱՐՄԱՆ-ՀԱՅ ԲՈՒԺԻԾԿ բժշկ, գեղագործ, և առանձնարուժական միութիւններու օրկան զիտական և պատկերազարդ հանդէսի 7-8 դրու նոյն և շահեկան բովանդակութեամբ: Բաժնեզին. Պոլիս և զաւոն 150 դր., Արասահման 25 ֆր.: Ամսագիր 2,5 տօրար: Հասցէ: 103-118 Մեծ փողոց, Բերա, Կ. Պոլիս:

**ՊԱՏՐԱՍ**, օրկան Հայ պօյ-սկառտաներու, հզմիր Սոյն կիսամսայ պատուական օրկանին առաջին թիւը լոյս պիտի տեսնէ: Խոս օրէն Պատրաս կը ծախուի հատը 5 դր.՝ Բաժանորդազրութիւն՝ տարիկան 100: Դրզ. վեցամսեա 50: Հասցէ Bakirdjian Frères, Smyrne:

### ԹՈՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ. ՏԱՐՐԱԿԱՆ

Պ. Պ. Ազրունի Բ. Տպագրիթ. Պատկերազարդ Աւելի բան 500 Խոդիրներ, 2500 Գրաւոր վարժութիւններ և 1500 Մասյին վարժութիւններ: Դին 40 դրուշ:

### ԹՈՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ. ՄԻԶԻՆ ԲՆԹԱՅՔ

Պ. Պ. Ազրունի Գ. Տպագրիթ. Պատկերազարդ Աւելի բան 1200 Խոդիրներ, 2000 Գրաւոր վարժութիւններ և 2600 Մասյին վարժութիւններ: Դին 65 դրուշ:

Պ. Պ. Ազրունի ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԴԱԱԼՆԹԱՅՔ ԹՈՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ. Գործին նշանարանն է: Այլէք է կատելի նղանին շափի ինչ ուսուցանել, և կատելի նղանին շափի տաքնել տալի:

Կեղրոնատեղի ԵԱԶԼՃԵԱՆ զրատուն

ՄՈՏ ՕՐԷՆ հրապարակ կ'ելքն ՀԱՅՐԱԴԻԾ ՀԱՅ տարի զիրը և տառարրերաշարժ պարունակութիւնով և աման զինով, Յովհաննէ Պատկեսանի, Պիտի զանուի բոլոր զրայաճառներու բով և Հ. Մ. Բ. Մ. Կեդրուն:

ԱՄԷՆՈՒՆ ՏԱՐԵՑՈՅՑՅ, Թէկողիկի, ճախ մթերքով և մարուր տպագրութեամբ:

ԼԻԼԻԿԵՆ ՏԱՐԵՑՈՅՑՅ, ամբողջ Կիլիկիոյ կեանքին նուիրուած միակ տարեզիրը: Դին 120 դրուշ:

### ՄԱՐՄԻԾ ՏԱԿԻ

#### ՀԱՅԿԱՏԷՆ ՏԱՐԵԳԻՐՔ

Արուեստերու, Գրակ անուբեանց եւ Գիտուբեանց

#### Ա. ՏԱՐԻ

Ավատակացութեամբ յայտնի գողուերու

#### ՀԱՅԿԱՏԵՆԻ ՊԻՏԻ ԲԼԱԱՑ

Տարույն ամենասուաւ

իմասմուած եւ աժանազին  
հրատակութիւնը

Ավատակացութեամբ, ծանուցումներու և նեռաւու տեղերէ ապագրամներու համար զիմել:

ԿԻԼԻԿԻԱ ԳՐԱՎԱՑՈԱՆՈՑ

Թիւ 37 Գապրիորս փուլոց

ԲԵՐԱ

### ՍԻԴՈՂԱԿԱՆ

Հ. Մ. Բ. Մ. Կ տարեկան ընդհ. ողիմպիտականի եւ մասնաճիւզային մրցումներու մէջ առաջին եւ օսմինին ելլոյ աթիթներէն ինչպէս Ոկուտարի Հայ Մարզարանի նոյն աթիթներէն կը խնդրուի իրենց մարուր և մարզակոն հագուստով լուսանկարները ստիլուական զիկել կեղրոն:

### ԿԱՐԵՒՈՐ

Հ. Մ. Բ. Մ. Կ կեղրոնի զրասնեակը բաց է 10-ի և 2.30 էն 5: Միութեանս վիրաբերեալ գործի համար ՄԻԱՅ այդ ժամերուն կարելի է դիմել: